



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3341

3KCM  
4-68

110

1922

284

Պատմական բայր Ֆրիդրիխ Ֆրանց

ՀԻՒԱՆԱԿՈՒԹԻՒՆ Ս. Յ. Շ. Պ.

Ն. ԼԵՆԻՆ

# ՔՈՄԻԿՆԻՍԹ ԵՐԻՍԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ

ԵԿ

ԵՐ ԴԵՐԸ

4 2001



ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԱՐԱՐԱՆ ԵՐԵՎԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՒՄ

Ա. Տ.

ՊԱՇՏՈՒՄ

1922 թ.



ՅԱԿԱ

4-53

ՊՐՈԼԵՏԱՐԻԱՆ ԲՈԼՈՐ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ, ՄԻԱՅԵՐ

Հրատարակութիւն U. J. C. T.

Ն. ԼԵՆԻՆ

# ՔՈՄԻԿԱՆԻՍԹ ԵՐԻՑԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԻՐ ԴԵՐԸ



1922

ՊՐՈԼԵՏԱՐՅԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿԻՐՆԵՐՈՒՄ, ՄԻԱՅՆ

Ա. ԼԵՆԻՆ

Քուրեսարք Երիտասարդութեաւը Եւ Իր Պետ

Ընկերնե՛ր, այսօր ևս ձեզի պիտի ուղեմի խօսիլ «քօմինիսթ երիտասարդութեան» իսկական գերի մասին և ասոր համար ալ ըսել թէ՝ ինչ պէտք է ըլլան «երիտասարդութեան» կազմակերպութեարք, ընդհանուր ընկերվարական հանրապետութեան մը մէջ։ Այս հարցով որքան սր զբաղինք և որքան ատեն սր կարենանք սել թէ՝ արդարեւ «քօմինիսթ» ընկերութիւնը ստեղծելու ջանքը «երիտասարդութեան» կը պատկանի, կ'արժէ։ Յայտնի է որ «քարիթալիսթ» վարչածեւի մը առակ կրթուած սերունդը անկարող պիտի ըլլայ վերջնական պէս ջնշել շահագործումին վրայ բարձրացած քարիթալիսթական հին շնչնին հիմքը։ Աւելի նոր անկար կարենայ ընել, ուրիշ բան պիտի չըլլայ, բայց եթէ աշխատաւոր դասակարգերուն և պրօլետարիատին պահանջներուն համապատասխան ընկերութեան մը կազմութեան համար պէտք եղած «ուժը» պահպանել և զիանցել հիմերը, որոնց վրայ պիտի կարենայ կանգնեցնել, մարզոց միջև գոյութիւն ունեցող բոլոր շահագործումներու ջնջումէն վերջ, նոր պայմաններու մէջ, գործունեալ կեանքին մէջ մտնող սերունդը։

ԱԹԵՎԻՑ ՈՒՍՈՒՄՆ ՔՈՐԻՔՆԵՐԸ ԶԿԱՅ

Հարցին այս տեսակէտէն մօտենալով, պէտք է յայտարարեմ որ ընդհ. «Երթաւասարգութեան», քօմիւնիսթ երթաւարգութեան լիկաներու» և մասնաւոր նպանօրինակ ուրիշ կտզմակերպութիւններու գերբ մէկ քառով գործէն է պահմանել. այս գերբը կը կայանաւ նորմեած ԱՊՀ ՀՀР

Բայց խնդիրը պարզ է, հոս մէկ բառ մը կայ, այս բառը տմենաէական սա երկու հարցումներուն—ի՞նչ և ինչպէս սորովիլ— չի պատասխաներ. այն պահուն ուր «քարիթալիսմ» ամբողջ կին ընկերութիւնը ձեւափոխուած է. ուսուցումը, գաստիարակութիւնը և քօմիւնիսթ ընկերութիւնը ստեղծելու վիճակուած նոր սերունդներու ամբողջ կազմութիւնը, չնեն կրնար իթենք վիճակին մէջ մնալ: Սակայն և այսպէս, ուսուցումը, գաստիարակութիւնը և երիտասարդութեան կազմութիւնը հին ընկերութեան կողմէ լքուած շինուածանիւթերը պէտք է հայթայթեն:

Մենք քօմիւնիզմը կրնանք հիմնել միմիայն անցեալի մի-  
ջոցներով, մարդկով, օրկաններով, հաստատութիւններով  
և ձանաշղութիւններով։ Երիտասարդութեան դաստիարա-  
կութիւնը, կազմակերպութիւնը և ուսուցման եղանակը ար-  
մատապէս ձեւափոխելով է որ մենք պիտի յաջողինք, չոր-  
հիւ երիտասարդ սերունդի ջանքերուն ստեղծելու, ընկերու-  
թիւն մը, որ հինգն չնժանի, այսինքն «քօմիւնիսթ ընկերու-  
թիւնը»։

Ահա՝ ասոր համար մենք ստիպուած ենք մանրամասնութեն քննել յետագայ հարցը. — ի՞նչ պէտք է օւսուցանել և դիտասարդութեան և թիջչ պէ ոք է որ անիկա սորզի, եթէ իսկապէս «քօմինիսթ» երթասարդութիւն» անունին արժանաւալ կ'ուզէ, վերջապէս ի՞նչ կերպով պէտք է զայն պատրաստել որ անիկայ կարող լլլայ աւարտել և պատկել մեր սկսած զարձը:

## ԵՐԵՎԱՆԻ ՍՊԱՀ

Ամենին բնական և առաջին ներկայանալ՝ քպատասխանը է որ «երիտասարդութեան լիիան» և բնդհանրապէս բուօք երիտասարդութիւնը որ «քօմիւնիզմի» յայտնութիւններուն կը փափաքի, պարտի «քօմիւնիզմը» առցիւ։

Սակայն այս պատասխանը, «Քօմիւնիզմը սորվել» խիստ բնդէանը ական է։ Քօմիւնիզմը սորվելու համար ի՞նչ պէտք է ընել։ Ամարդկացին ճանաչող և թեան ամբողջութեանը մէջ,

քօմիւնիզմի գիտութիւնը ստանալու համար ի՞նչ պէտք է ընտրել, այս տեսակ հարցերու մէջ մենք շարք մը վտանգ-ներէ շրջապատռած ենք, որոնք պատրաստ են իսկոյն դի-մաւրելու մեղ, բայ է որ հարցը քիչ մը ըրջուած դրուի և կամ «քօմիւնիզմ» բառը նեղ կերպով հասկցուի:

Առաջին տոթիւ, «քօմիւնիզմը սորվիլը քօմիւնիսթա-կան աշխատանքներու, պրօյւրներու և ձեռուգիրներու մէջ ցուցադրուած ճանաչողութիւններու ամբողջութեան ընկա-լումը կը կարծուի ըլլալ, բայց այս կերպ ըմբռնելը «քօմիւ-նիզմի ուսումը» շատ անբաւարար և տափուկ ձեւով սահմա-նել է: Եթէ քօմիւնիզմի ուսումը միմիայն քօմիւնիսթական հրատարակութիւններուն մէջ ցուցադրուածին հասկցողու-թիւնը ըլլար, մեզի շատ դիւրին պիտի ըլլար շահիլ քօմիւ-նիսթական հսկայ զանգուածներ գրքերու վրայէն, և ատիկա-մեծ չարիք մը պիտի դառնար, քանի որ այս մարդերը մեր գործերուն և պրօյւրներուն մէջ ցուցադրուածը սորվելէ և կարդալէ յետոյ անկարող պիտի ըլլային բոլոր այս ճանա-չողութիւնները, հասկցողութիւնները իրարու հետ շաղկա-պելու և չարժելու այնպէս ինչպէս որ կը պահանջէ իրական քօմիւնիզմը:

Ամենամեծ չարիքը, ամենաստոր զրտարտութիւնը և պարսաւները որ մեզի եկած են իրեւ ժառանգութիւն քարե-թալիսթ հին ընկերութիւնէն, ասիկա ալ կեանքի և զիրքի միջև գոյութիւն ունեցող խորիսորատն է:

Մենք զիրքեր ունէինք, ուր ամէն բան գունագեղ գոյնե-րով կը նկարուէին և ժամանակին, մեծամասնութեամբ այս զիրքերը ուրիշ բան չէին, բայց եթէ քարիթալիսթ ըն-կերութեան խարեւայ զիմանկարը գծող սիմալանքի և կեղծ-աւորութեան ճիււղները: Ահաւասիկ ասոր համար է որ մենք սահմանափակ ընթերցում մը ըրած կ'ըլլանք, միմիայն քօ-միւնիզմի գրքերէն սորվելով:

Մեր յօդուածները և ճառերը երբեմնի քօմիւնիզմի վրայ գրուածներու կրկնութիւն չեն, որովհետեւ անոնք ամէն սահ-

մանի մէջ մեր ամենօրեայ աշխատութեան հետ առնչութիւն ունին: Առանց աշխատութեան, առանց պայքարի, քօմիւնիս-թական գործերու և պրօյւրներու մէջ մաշած քօմիւնիզմի գրքի ճանաչողութիւնը բացարձակապէս արժէք չի ներկա-յացներ, որովհետեւ գործնականին և տեսականին միջև գո-յաւթիւն ունեցող հին խորիսորատը միայն պիտի կրնար տե-ւականացնել որ բուն իսկ կը կազմէ պուրժուա հին ընկե-րութեան էն ցցուած, զարգացած գիծերէն մին: Եւ վտան-գը ալ աւելի ծանր պիտի ըլլար, եթէ մենք լոկ քօմիւնիս-թական նախադասութիւնները ուղէինք սորվի, եթէ ժա-մանակին չի հասկնայինք այս վտանգին կարեւորութիւնը և մեր բոլոր ճիգերը չթափէինք զայն հեռացնելու համար, քանի որ քօմիւնիզմի նման ուսուցողութենէ մը յետոյ պիտի ունե-նայինք կէս միլիոն կամ միլիոն մը երիտասարդ այրեր և երիտասարդ աղջիկներ, որոնք քօմիւնիզմի թշնամիներ պիտի ներկայացնին և պիտի զարնէին զայն իր կուրծքէն:

### Հին ԴՊՐՈՑԸ

Այդ հարցը կը տրուի զիտնալու համար թէ ի՞նչպէս պէտք է հաշտեցնել մեզ այս ամենուն հետ, սորվեցնելու համար քօ-միւնիզմը: Հին գիտութենէն ի՞նչ պէտք է առնել:

Հին գարոցը կը յայտարարէր որ ամէն ճիւղի հմուտ մարդիկ կ'ուղէր ստեղծել և բոլոր գիտութիւնները կը սոր-վեցնէր: Մենք գիտենք որ ասիկա անուղղայ սխալ մըն էր, որովհետեւ ամբողջ ընկերութիւնը հրմնուած էր գասակարգե-րու զատարացման և շահագործող ու զրկուած մարդերու բա-ժանումին վրայ, հետեւաբար բոլոր հին գպրոցը ամբողջովին դասակարգային մտքով թափանցուած ըլլալով, միայն պուրժուազական շահուն համեմատ ամէն մէկ խօսք կը կեր-տէր կամ կը խեղագիւրէր:

Սոյն գպրոցները նոյն այդ պուրժուազականութեան շահին ատարելու համար, երիտասարդ գեղջուկներուն, երիտասարդ գործարքներուն միաւթիւնը քայքայելու աջակցող դաստիա-

րակութիւն մը կուտային : Պուրփուազիին շահերը աւելցնելու կարող հու ծառաներ պատրաստելու կը ջանային, առանց պուրժուազիին հանդիսար խոռվելու : Ահա՝ ասոր համար է որ մենք կը պարսաւենք հին զպրոցը, մեզի առաջարկած ըլլալով միայն ճշմարիտ քօմինիթներ կազմելու համար անհրաժեշտ եղածները սորվեցնելու :

Ես չեմ կրնար լուս անդնիլ մի քանի յանդիմանութիւններու վրայէն, որոնք ձրիօրէն կ'ուղղուին պուրժուազ դաստիարակութեան և որոնք կ'առաջնորդեն յաճախ ամբողջովին սիսալ մեկնարանութիւններու :

Կ'ըսին որ հին զպրոցը միայն գիրքերը և հեղինակաւոր կրթութիւնը կը ծանաչէր. ճիշտ է, բայց պէտք է որոշել գիտնալ մէջի գէշը կամ օգտակարը, պէտք է ընտրել գիտնալ մեր սովորութիւնովը այն, ինչ որ քօմիւնիզմի համար անհրաժեշտ է. հին զպրոցը գրքի մոլի էր, անիկա անօգտակար, աւելորդ և մեռեալ ծանօթութիւններով կը բեռնաւորէր տղաքր. այս պատճառաւ անոնց մէջ սեփական զրոշմը կը կորսուէր և ամբողջ երիտասարդ սերունդը միեւնոյն կազմապարովը կաղապարուած պաշտօնեաններու բանակի մը կը վերածուէր: Բայց ատկէ հետեւցնել որ մարդ կրնայ հօմիւնիքը ըլլալ առանց երբեք իւրացուցած ըլլալու մարդկութեան ամբարած ծանօթութիւններու զանձը, ասիկա սիսալ մըն է: Մենք իրաւունք պիտի չունենայինք մտածելու թէ կը բաւէ քօմիւնիթական քանի մը նշանարաններ և քօմիւնիթական գիտութիւնով եղած քանի մը հետեւութիւններ գիտնալ եւ անոնցմով մատակարարել, իւրացնելու համար ճանաչութիւններու գումարը, որուն հետեւութիւնն է քօմիւնիզմը:

Մարքսիստականութիւնը կենդանի օրինակ մըն է որ մարդկութիւնով ընկալուած ծանօթութիւններու այդ գումարէն առաջ եկած քօմիւնիզմը ցոյց կուտայ:

### ՄԱՐՔՍԻ ՎԱՐԴԱՊԵՏԻԹԻՒՆԸ

Դուք յած և կարդացած էք որ քօմիւնիթ տեսութիւնը, քօմիւնիթ գիտութիւնը զիսաւորաբար Մարքսէն ծը-

նած է, և այս վարդապետութիւնը ամբողջ աշխարհի տասնեակ միլիոններով պրոլետարներու վարդապետութիւնը ըլլալուն համար, նոյնիսկ 19րդ դարու տաղանդաւոր ընկերվարականի մը գործը ըլլալէ գաղրած է, և եղած է վարդապետութիւն մը որ, միլիոններով աշխատաւորներ գործնականին մէջ կը կիրառեն զրամագլուխի գէմ իրենց ունեցած պայքարին մէջ :

Եթէ հիմա դուք հարցնէք, «Ի՞նչպէս կ'ըլլայ որ Մարքսի այս վարդապետութիւնը միլիոնաւոր և տասնեակ միլիոնաւոր ամէն յեղափոխական դասակարգի սրտերը կ արողացած է զրաւել, ձեզի պիտի պատասխաննեն». Անոր համար որ Մարքս քարիթալիզմի տակ ընկալուած մարդկային ճանաչողութիւններու հաստատուն խարիսխին լինած է: Ընկերութեան զարգացման օրէնքները ուսումնասիրելով, Մարքս յեղաշրջումի շրջանը որ քարիթալիզմով ճակտագրականապէս պիտի յանգէր քօմիւնիզմի, շատ լաւ հասկցաւ և ալ աւելին ըրաւ, հաստատելով այս ճշմարտութիւնը քարիթալիսթ ընկերութեան ամժամարդին, ամենայդկուած և ամենաճգիրիտ ուսումնասիրութիւններովը: Յուրոր այս ամէնը ըրաւ, որովհետեւ անիկա ամբողջովին իւրացուցած էր նախընթաց գիտութեան բոլոր արդիւնքները: Մարդկային ընկերութեան կողմէ բոլոր ծնունդ առած իրողութիւնները քննադատութենէ անցուց, բոլոր հետեւութիւններով զննեց, առանց երբէք յօդուած մը զանց առնելու, այն բոլորը որ ստեղծուած էր մարդկային մտքի կողմէ, զայն վերլուծեց, վերստին խորհեցաւ, անոր հաստատումը կատարեց գործաւորին շարժումին վրայ, հետեւութիւններ հանեց, այնպէս որ պուրժուա շրջանակի մէջ ներփակուած կամ պուրժուայի նախապաշարումներով կապուած անհատները չէին կրնար ընել անոր ըրածը:

### ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԻՆ

Ահաւասիկ ինչ որ պէտք չէ մոռնալ, երբ մենք կը խօսինք պրոլետարական քաղաքակրթութեան վրայ, եթէ մենք միայն հաշիւ ունինք մատուցանելու այս քաղաքակրթութիւնը ստեղծելու համար, օգտագործել և ճանանալ պէտք է

մարդկութեան նախընթաց բնաշրջումէն յառաջ եկած քաղաքակրթութեան բոլոր տարրերը, ինչ որ յաւէտ բանի մը պիտի չկարողանանք հասնի :

Պրօլետարական քաղաքակրթութիւնը ամբողջովին կատարուած է. անիկա պրօլետարական քաղաքակրթութեան պատկանող ոչ մէկ մասնագէտի ուղեղէն դուրս ժայթած է. զայն այդպէս կարծել յիմարութիւն պիտի ըլլար: Պրօլետարական քաղաքակրթութիւնը. ճորտերու կամ աւատապետներու և կամ քարեթալիսթի լուծին տակ մարդկութեան ընկալած ճանաչողութիւններու արդիւնքը կարելի է նկատել:

Ասոնք են այն ճամբաները, որոնք առաջնորդեցին և որ կը շարունակեն առաջնորդել գէպի պրօլետարական քաղաքակրթութիւն, ինչպէս որ քաղաքական տնտեսութիւնը Մարքսի կողմէ փոխուած, մեզի ցոյց տուաւ մարդկային ընկերութեան ապագայ վախճանը և պրօլետարական յեղափոխութեան և դասակարգերու պայքարին երկար պատրաստութիւնը:

Յաճախ կը լսենք որ նոր սերունդի կարգ մը ներկայացուցիչները կամ ուսուցման նոր մէթոսներու մէկ քանի պաշտպանները կը քննադատեն հին գպրոցը, ըսելով թէ անիկա կը ծառայէր գանկերը թիմելու, առանց արթնցնելու իմացականութիւնը: Ասոնց պիտի պատասխաննենք թէ ամէն պարագայի սէջ այդ գպրոցէն փոխ առնելու ենք այն ամէն բաները, որոնք լաւ էին:

Պէտք չէ նմանինք անոնց, որոնք երիտասարդին յիշ՝ զութիւնը կը ծանրաբեռնէին չափէն աւելի ծանօթութիւններով, որոնց ինը տասներորդը անօգուտ և մնացեալը խարդախուած են, բայց երբեք պէտք չէ հետեւցնել թէ մենք կրնայինք գոհանալ քօմիւնիսթական եզրակացութիւններով կամ գոց սօրված քօմիւնիսթական մէկ քանի նախադասութիւններով:

Այդպէսով երբեք չպիտի համանինք քօմիւնիզմին: Քօմիւնիսթ մը ըլլալու համար, պէտք է ճոխացուցած ըլլալ յիշ-

զութիւնը մարդկութեան հաւաքած զիտութեան գանձովը:

Մեքենական թխումի պէտք չունինք, բայց առով հանդերձ պէտք է զարգացնել ու կատարելագործել ամէն դպրոցականի յիշողութիւնը, կարեւոր իրողութիւններով, որովհետեւ քօմիւնիզմը պիտի նմանէր տան մը պարապ երեսին, քօմիւնիսթ մը պիտի ըլլար միայն յեղեղուկ ինքնագով մը, եթէ բաւականաչափ ծանօթութիւններ սովորած և լաւ մարտած չըլլար:

Ոչ միայն իւրացնելու էք այս ծանօթութիւնները, այլ և զանոնք ենթարկելու էք ձեր քննադատութեան, որպէս զի ուղեղը չինձողէք անօգուտ խառնակոյտով մը, ու ընդհակառակը զայն ճոխացնէք բոլոր իրողութիւններու հմտացումով, որովհետեւ առանց այդ բանին զարգացած մէկը չկայ մեր ապրած զարուն մէջ:

Այն քօմիւնիսթը, որ քօմիւնիսթ եմ պիտի ըսէր, պարզապէս զիսին մէջ ունենալով կարգ մը ամբողջովին պատրաստուած տուիժներ, առանց խիստ լուրջ, շատ կարեւոր և շատ դժուար աշխատութիւն մը կատարելու, որ կը կայանայ բոլոր իրողութիւնները կերլուծելու և քննադատելու մէջ, շատ խեղճ քօմիւնիսթ մը պիտի ըլլար: Ոչ մէկ բան այնքան աղետալի պիտի ըլլար: Որքան նման մակերեսային կեցուածք մը, եթէ զիսնամ քիչ գիտնալս, պիտի աշխատիմ աւելին գիտնալ, մինչդեռ եթէ մարդ մը յաւակնի որ քօմիւնիսթ է, և բան մը սորվելու պէտք չունի, իրմէ ոչինչ դուրս պիտի գայ, որ քօմիւնիսթի նմանի:

ԳԻՏԱԿԻԾ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆՆԵՐ

Հին գպրոցը լը դարբնէր հլու ծառաներ, որոնց պէտք ունինք քարեթալիսթները. անիկա զիտութեան մարդիկը կը փոխէր խօսելու և գրելու ստիպուած խամածիկներու, քարեթալիսթներու քմահաճոյթին համաձայն: Պէտք է որ այդ մարդոցմէ ազտաենք օձիքնիս: Բայց եթէ պարտինք ջնջել ու քանդել, ատկէ պէտք է հետեւցնել որ տիրանալու չենք այն ամէն բաներուն, զոր մարդկութիւնը կուտակած էր:

Պէտք է հետեւցնել որ տարբերութիւն մը դնելու չենք քարիթալիզմի ծառայողին և քօմիւնիզմի ծառայողին միջև :

Մեծամասնութեան կամքին հակառակ՝ պուրժուա ընկերութեան պարտադրած մարզումին (dressage) տեղ, մենք կը գնենք զիտակից կարգապահութիւնը գործաւորներու և զիւղացիներու, հին ընկերութեան դէմ անոնց ունեցած աւելութեան վրայ աւելցնել հաստատ որոշումը և զիտութիւնը՝ իրենց ուժերը միացնելու և կազմակերպելու մասին, ստեղծելու համար միակ կամք մը, միլիոնաւոր և հարիւր միլիոնաւոր ցիրուցան կամքերու միջոցաւ, կոտորակուած և ցրուած՝ մեր երկրին անհուն տարածութեանը մէջ, որովհետեւ առանց ատոր, անվրէպ պիտի պարտուինք : Առանց այս յարակութեան, առանց գործաւորներու և զիւղացիներու այս զիտակից կարգապահութեան, մեր դատը յուսահատական է : Առանց ատոր՝ անկարող պիտի ըլլանք յաղթելու աշխարհիս քարիթալիսթներուն և արիստօքրաթներուն : Նոյնիսկ չպիտի կրնանք հիմերը գնել . ա'լ խօսքը չենք ըներ քօմիւնիսթ նոր ընկերութեան շնչին կառուցման :

Այսպէս, հին զպրոցը դատապարտելով հանդերձ, անոր դէմ բացարձակապէս հարկաւոր և օրինաւոր ատելութիւն մը սնուցանելով, զայն քանդելու փափաքը զնահատելով հանդերձ, պէտք է հասկնանք որ զպրուսակ ուսուցման և հին մարզումին տեղ պէտք է մարդկային ամբողջ ծանօթութիւններու իւրացման արուեստը գնել : Պէտք է որ ձեր քօմիւնիզմը գոյց սորված բան մը ըւլլայ, այլ ձեր կողմէ ստացուած բան մը, որպէս եղրակացութիւն մը, որ անհրաժեշտութիւն պարտադրուած է մեր օրերու զարգացած ամէն մարդու վրայ :

### ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՏԵՏԵՍԱԿԱՆ ԿԵՎՆՔԻՆ

Ահա թէ ի՞նչպէս պէտք է գնել հարցը, երբ ինդիրը կը դառնայ քօմիւնիզմը սորվելու վրայ :

Ինդիրը աւելի յստակ դարձնելու և միեւնոյն տաեն պատրաստելու համար սա ինդիրն լուծումը թէ, «ինչպէս սովոր-

լու է», գործնական օրինակ մը պիտի առնեմ : Ամէնքդ ալ գիտէք թէ զինուորական հարցերէն, հանրապետութեան պաշտպանութենէն յետոյ տնտեսական խնդիրն է որ կը ցցուի այսօր մեր առջեւ :

Դիտենք որ անկարելի է քօմիւնիսթ ընկերութիւնը կառուցանել, առանց կինդանացնելու ճարտարարուեստը, հողագործութիւնը, բայց ոչ իրենց նախէին ձեւին տակ : Պէտք է զանոնք կինդանացնել ժամանակակից գիտութեան վերջին կատարելագործութեան համաձայն : Ինչպէս գիտէք, այս վերջին կատարելագործութիւնը ելեքսորականութիւնն է, Այս օրը ուր ամբողջ երկիրը ճարտարարուեստի և հողագործութեան բոլոր ծիւցերը պիտի ընթանան ելեքսորականութեամբ, այն օրը, ուր այս հսկա ծրագիրը պիտի յաջողցնէք . և ո՛չ առաջ, պիտի կրնաք կառուցանել քօմիւնիսթ ընկերութիւնը, զոր հին սերունդը անկարող պիտի ըլլանք յաղթելու աշխարհիս քարիթալիսթներուն և արիստօքրաթներուն :

Ուրեմն ձեր վրայ պարտք կը ծանրանայ ամբողջ երկրի տնտեսական մակարդակիր բարձրացնել, արզի՝ յառաջդիմութեան համաձայն՝ ճարաարարուեստը և հողագործութիւնը կազմակերպել : Այդ յառաջդիմութիւնը կը հանգի արզի գիտութեան և թէքնիքին վրայ, մէկ բառով ելեքսորականութեան վրայ :

Արդ, լաւ կը հասկնաք թէ այս աշխատութիւնը չպիտի կատարուի տղէտներու կողմէ, և պիտի պահանջուի նոյնիսկ տարրական ծմսօթութիւններէ տալիքեր բաներ : Ելեքսորականութեան ի՞նչ ըլլալը հասկնալը չի բաւեր, պէտք է զիտնալ թէ ի՞նչպէս զայն գործածելու է ճարտարարուեստին և հողագործութեան մէջ : Պէտք է ինքնունիսթեամբ սովորիլ ասիկա, և պէտք է ուսուցանել ժրաշան ամբողջ երիտասարդ սերունդին :

Ահա այն պարտականութիւնը, որ կը ծանրանայ ամէն գիտակից քօմիւնիսթի, ամէն երիտասարդի վրայ, որ ի՞նք զինքը քօմիւնիսթ կը համարէ : Ան քօմիւնիսթ երիտասարդներու լիկային մէջ արձանագրուելով, յանձնառութիւն ստան-

ձնած է օգնել մեր կուսակցութեան և ամբողջ երիտասարդ սերունդին, մեր քօմինիսթական ընկերութիւնը կառուցանելու համար. Պէտք է զիտայ որ այդ ընկերութիւնը կառուցանելու համար, անպայման մեկնելու է ժամանակակից գիտութենքն, և եթէ չունի այդ գիտութիւնը, իր քօմիւնիզմը կը մնայ լոկ բառ մը:

### ՔՕՄԻՒՆԻՍԹԸ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Մեր սերունդին գերը կը կայանար մի միայն պուրժուազին տապալելուն մէջ: Պուրժուազին քննադատել, զանգուածներու մէջ անոր դէմ գոյութիւն ունեցող ատելութեան զգացումը ընդլայնել, դասակարգային խղճմանքը կրթել, իր ուժերը հաւաքել սովորի: Ահա ինչ որ պէտք էին այն առեն, ամէն բանէ առաջ:

Նոր սերունդը իր առջեւ ունի աւելի բարդ գործ մը: Այլեւս չի բաւեր միացնել ձեր ուժերը, պահպանելու համար բանւոր-զիւղացիական կառավարութիւնը՝ քարիթալիսթներու յարձակումներուն գէմ: Դուք պէտք է ընէք ատիկա և դուք հրաշալիօրէն հասկցած էք, ինչպէս ամէն քօմիւնիսթ պէտք է անպայման հասկնայ այդ բանը: Բայց ատիկա չի բաւե՞ր:

Զեր գերը, քօմիւնիսթ ընկերութիւնը կերտել է. շատ գետիններու մէջ աշխատանքին կէսը վերջացած է արդէն: Հին աշխարհը քանդուած է, ինչպէս որ պէտք էր, այլեւս աւերակոյտ մըն է, ինչպէս որ ընելու էր: Գետինը մաքրուած է և այս հողին վրայ երլաւարդ քօմիւնիսթ սերունդը պէտք է կառուցանէ քօմիւնիսթ ընկերութիւնը:

Զեղի համար ինդիրը կը կայանայ շինել, և անիկա լուծելու համար, պարտաւոր էք իւրացնել արդի ամբողջ գիտութիւնը:

Պէտք է զիտանալ պատրաստի ֆօրմիւներու, պատուէրներու և ծրագրերու քօմիւնիզմը փոխել կենդանի քօմիւնիզմի մը, որ կարգի կը զնէ ձեր անմիջական գործողութեանը:

թիւնը և ձեր գործնական աշխատութեան առաջնորդը կը դառնայ:

Ահա' ձեր պաշտօնը, ահա' թէ ի՞նչ ուղղութեան հետեւելու էք, երբ կ'ուզէք ուսուցանել, կրթել և մղել ամբողջ երիտասարդ սերունդը: Այս միլիոնաւոր կառուցանողներուն մէջ պէտք է գտնուին բոլոր երիտասարդները և նորատի աղջիկները, իբր առաջին կառուցանողները քօմիւնիսթական ընկերութեան:

Եթէ քօմիւնիզմի շինութեան համար, ամբողջ երիտասարդ բանւորներու և զիւղացիներու զանգուածները չկանչէք, երբեք չպիտի կրնաք կառուցանել քօմիւնիսթ ընկերութիւնը:

### ՔՕՄԻՒՆԻՍԹԱԿԱՆ ԲԱՐՈՅՑԱԿԱՆԸ

Հոս մեր տողեւ կուգայ այն հարցը, թէ ինչպէս պէտք է սորվեցնել քօմիւնիզմը և ի՞նչ պէտք է ըլլայ մեր մէթուներուն բնոյթը: Բայց ատկէ առաջ կանգ պիտի առնէինք քօմիւնիսթական բարոյականին վրայ: Դուք ինքզինքնիդ պէտք է կրթէք իբրև քօմիւնիսթ: Երիտասարդական լիկային նըպատակն է գործադրել գործնական աղդեցութիւն մը, որ թոյլ տայ իբրև իր անդամները ընել իսկական քօմիւնիսթներ: Արդի երիտասարդութեան ամբողջ կաղմութեան և ուսուցումին հիմը պէտք է ըլլայ քօմիւնիսթական բարոյականը: Բայց գոյութիւն ունի՞ քօմիւնիսթական բարոյական մը: Անշուշտ այո՛: Յաճախ կ'ըսէին թէ մենք բարոյական չունինք: Պուրժուազին յաճախ մեզ իբրև բարոյականը Ժըխտող կ'ամբաստանէ: Ատիկա մանովրա մըն է, մտքերը շփոթեցնելու և ժողովուրդին աչքին փոչի փչելու համար:

Մենք կը մերժենք բարոյականը, իր պուրժուական իմաստովք, երբ անիկա կը բղիսի աստուածացին հրամաններէն: Մենք Աստուծոյ չենք հաւատար և զիտենք որ յանուն անոր խօսողը՝ կղերականութիւնը, սեփականատէրերը և պուրժուազին են, իբրենց շահագործման իրաւունքները պաշտպանելու համար: Եւ կամ զանոնք փոխանակ բղխեցնելու Աստուծոյ

հրամաններէն, անոնց կուտան իտէալիսթական կամ կէս իտէալիստական հիմքը, որոնք վերջի վերջոյ տարբեր չեն Աստուծոյ հրամաններէն: Այս բոլորը, դասերէն և մարդկութենէն դուրս ըլլալով, մենք կը ժխտենք, Մենք կ'ըսենք որ այդ բոլորը եղած են, խարելու համար զիւղացիները, զանոնք ծառայացնելու համար քարիթալիսթներու շահներուն:

Մեր բարոյականութիւնը կը ստորագասուի պրօկտարքափային պայքարին: Նախկին ընկերութիւնը հիմուած էր բոլոր բանւորներուն և զիւղացիներուն ճնշման վրայ: Մեզի պէտք եղաւ զայն քանդել և առար համար համերաշխութիւն հաստատել աշխատաւորներուն միջև: Ոչ կրօնական և ոչ այ փիլիսոփայական բարոյականը կարող է ստեղծելու այդ միութիւնը:

Այդ միութիւնը կրնայ գալ դաստիարակուած, իր դարաւոր քունէն արթնցած պրօկտարիստէն, զործարաններէն միայն: Այդ դասակարգը կազմելէ յետոյ առաջ եկաւ այն զանգուածային շարժումը, որ հոնզեցաւ այսօրուան, այսինքն յեղափոխութեան յաղթանակին, մեզ նման տկար երկրի մը մէջ, որ երեք տարի իր անկախութիւնը պաշտպանեց ամրող աշխարհի պուրժուազիին դէմ:

Մենք կը տեսնենք որ պրօկտարական յեղափոխութիւնը կը մեծնայ աշխարհի մէջ: Այժմ, փորձի վրայ կրթնելով կրնանք յայտարարել, որ միան պրօկտարիստար կրցաւ ստեղծել բաւական միացած և յարակից սյժ մը, ցրուած և կտրատուած զիւղացի դասակարգը իրեն հետ քաշելու համար և որ դիմագրեց շահագործողներու բոլոր յարձակումներուն: Միայն պրօկտարիստ կրնայ օգնել աշխատաւոր զանգուածներուն: Միայն պրօկտարիստ կրնայ խմբել աշխատաւորութիւնը և վերջնապէս հաստատել քօմիւնիսթական ընկերութիւնը: Այսպէս, մեզի համար բարոյականը ստորագասուած է պրօկտարական դասակարգիին պայքարին շահներուն:

Այդ դասակարգային պայքարը կը կայանայ տապալել

քարիթալիզմը, վերցնել շահագործումը և յնչել դասակարգերը, բայց ասիկա կարծուածէն դժ ու ար է: Բանւոր և դիւղացի միջա կը զանազանութիւն իրարմէ: Դիւղացիին մէջ զօրաւոր է սեփականութեան զգացումը, ան գոն կ'ըլլայ երրուրիչները հունձք չունենան, որովհետեւ իր ցորենը ուուղ կը ընալ ծառայել: Պէտք է որ բոլորը աշխատին հասարակաց դատին համար: Եթէ Ռուսիոյ մէջ ցարը տապալած է, ասով վերջացած չըլլար յեղափոխութիւնը: Անհրաժեշտ է զայն խորացնել:

Խօսինք զիւղացիին, բանւորին և սեփականութեան մասին: Նախկին կապիտալիսթական ընկերութեան հիմք սեփականութիւնն էր: Այդ ընկերութեան մէջ կամ շահագործուող ես, կամ շահագործուող, կամ թալանող, կամ թալանւող: Այդ ընկերութեան մէջ մարզիկ եսասէր են, կը մտածեն իրենց հանգստութեան մասին: Քօմիւնիսթ մը պէտք է աշխատի բոլորին համար: Պէտք է վերջ տայ շահագործումին և անկէ ծնած հոգեբանութեան: պէտք է կոուի եսասէրներուն և մանր սեփականատէրերուն դէմ: Երիտասարդ քօմիւնիսթները այդ ուղղութեամբ դաստիարակութեան համար միշտ պէտք է կապուած միան դասակարգային պայքարին, որ կը մզուի շահագործողներուն դէմ: Այդպէսով անոնք կը գիտակցին այդ ընկերութեան անիրաւութիւններուն և կ ըլլան իսկական քօմիւնիսթներ:

**ՔՕՄԻՒՆԻՍԹ ԵՐԻՑԱՍԱԾԱՐԴՈՒԹԵԱՆ ԼԻԿ**

Քօմիւնիսթ երիտասարդութիւնը դպրոցներու մէջ չէր կրնար կազմուիլ, որովհետեւ ան պուրժուազիի տիրապետութեան տակ կը զանուէր: Մեր դպրոցները պէտք է հիմնէն պատրաստեն քօմիւնիսթներ: Երիտասարդ քօմիւնիսթներու լիկը կեանքի մէջ, դասակարգային պայքարի հիման վրայ հաստատուած դաստիարակութեան կեղրոնը պիտի ըլլայ, քօմիւնիսթներ պատրաստելու համար: Ի՞նչ է քօմիւնիսթը, քօմիւնիզմը կը նշանակէ համայնացում, այսինքն ա-

մէն ինչ, հողը, գործարաններ, աշխատանքը պէտք է պատկանին բոլորին։ Այս գաղափարը մարդոց մէջ սերմնելու համար երկար ճիգեր պէտք են, որովհետև տակաւին շատ զօրաւոր է անհատական սեփականութեան գաղափարը։

50 տարեկանէն վեր մարդիկ չպիտի կրնան տեսնել իսկական քօմիւնիսթական ընկերութիւնը, բայց 15 տարեկանէն վար եղող սերունդը պիտի տեսնէ զայն, պիտի աշխատի զայն շինելու համար։ Քօմիւնիսթական երիտասարդութեան լիկին նպատակը պէտք է ըլլայ շատ փոքր տարիքէն մատադ սերունդը կրթել գիտակից, հասարակաց և կարգապահ աշխատանքի ոգիով։ Այսօր 15 տարեկան եղող սերունդը 10—20 աարիէն պիտի կրնայ վայելել քօմիւնիսթական ընկերութեան բարիքները։

Բայց մինչ այդ, շատ աշխատանք կայ կատարելիք։ Քօմիւնիսթ երիտասարդութեան լիկը պարտաւոր է մանել բանւորներու և զիւղացիներու զմնդուածներուն մէջ, դաստիարակէ զանոնք, ցոյց տայ տնոնց պայքարի ուղին, իր աշխատանքի օրինակով քաջալերէ իր չուրջինները, մէկ խօսք հաւաքական աշխատանքի և գործունէութեան օրինակ մը ըլլայ շուրջիններուն։

Ապագան կը պատկանի քօմիւնիզմին։ Քօմիւնիսքական երիտասարդութիւնը պիտի կերտէ այդ գեղեցիկ ապագան։



2013

ՀՀ Ազգային գրա



1P

W.D.